


զեռընցիս բժշկութեան անյարմար կ'ըսէ/ն. իսկ Ապուլզանի լեռնային ըլլալուն՝ վկայէ և Սալաձորցին, ականաստեա 'ի Կարնոյ բարձրաւունդակին, նաեւ գունոյն.

« Ան Աբրահամ ծաղիկ մի կայ, իսկի վար չի գար լեռներուն, վաս Կապուտ. հոսն է սակաւ »

Շէհրիմանեանն այս բոյսս Համարի Լ. Psyllium, որ յատուկ նշանակէ վայրի Բըզ. բուկն (տես), Լուսխոտի տեսակ մի. բժշկարանք ոմանք գուգեն զայս Ասփաջոյի կամ Խսպաղոյի, որ է Պ. Իսփեղոյ, جوجاسا, և նշանակէ Ջիականջ, — Ուրիշ բժշկական բառից հաւաքման մ'ալ մէջ գրուի, « Խաղախարի? քամու. քս' Աս. պուզան »:

ՀԱՅ ԼԵԶՈՒԻ ՌԻՍՈՒՄՆ



(Տես յ'էջ 379)

ՊԵՏԵՐՄԱՆԻ ընդարձակ ֆերականութիւնը քննադատեց անուանի բանասէրն և ազգագրախօսն Լորենց Դիֆենպախ (1806—1883) յամսաթերթին Պերլինի Jahrbücher für wissenschaftliche Kritik, ի թիւն սեպտ 1843 տարւոյն (Հատ. Բ. 441—455): Բազմաթիւ էին այն ատեն հայերէն լեզուի ուսման պարագոյ գերմանացի գիտունք, որոց մէջ յիշատակութեան արժանաւորք են Դիէսերիս ֆրիսթոֆ վոն Ռիմելէ (1781—1859), ուսուցիչ պատմութեան ի Մարպուրկ, որ ի Համայնագիտակ բառարանին էրշի և Կրուպերի, Հայաստան յօդուածին տակ 1820 ին հրատարակեց յօդուած մը Հայաստանի վրայ ընդհանրապէս: Նոյն երկասիրութեան մէջ իրենց այբուբենական շարակարգին տակ կը գտնենք զանազան յօդուածներ այլ և այլ հայ մատենագրաց վրայ: — 1841ին Բենեդիկտ Ուէլլթէ առաջին թարգմանութիւնն ըրաւ Կորեան սրբոյն Մեարոյլպայ վարաց՝ համեմատ բնագրին ընծայելոյ ի լոյս ի Ս. Ղազար յամի 1833, խորագրովս. Goriun's Lebensbeschreibung des heiligen Mesrop. տպագրեալ ի Տուպինկէն, ի 52 էջս, և հրատարակեալ ի քսաներորդ հինգերորդ տարեդարձի ամբառնալոյ ի գահ վիւրթէմպէրի Գուլիէլմոս Ա. Թագաւորի: — Եկեղեցական Բառարանին (Kirchenlexicon) վէցերի և վէլդէի, հրատարակելոյ ի Ֆրիպուրկ, որ և գաղղիական թարգմանութիւն մ'ալ ունի և կրկին տպագրութիւնք (Dictionnaire encyclopédique de théologie catholique) ի 25 հատորս, 1858—1865, Ֆրիպուրկի արևելեան բանասիրութեան իմաստուն ուսուցիչն այլ և այլ յօդուածներ զետեղեց հայ մատենագրաց վրայ, զոր օ.

րինակ Եզնիկ, Աստուածաշունչ գիրք (Թարգմանութիւն ի հայ), ընտիր յօրինուած մը Հայաստան անուան տակ, Եղիշէ և այլն: 1856ին օժանդակեց Վէլզէ Աստուածաբանական ուսումնաթերթի մը (Theologische Quartalschrift, հրատարակելոյ ի Տուպինկէն Լը տարի, յ'էջս 446—454) քննադատութիւն մը Փ. Նեւի ուսումնասիրութեանն ի վերայ Թովմայի Մեծօփեցոյ, ինչպէս նաև Հանգստեան շարականաց հայ եկեղեցոյ՝ զոր նոյն հայագէտն՝ զաղղիական Թարգմանութեամբ հրատարակեց էր:

1846 հրատարակեցաւ Գրիտրիխ Վինտիշմանի մէկ երկասիրութիւն՝ այս խորագրով. Die Grundlage des Armenischen im arischen Sprachstamme, « Տեղի հայկականին ի զտակարգի արիական լեզուաց »: Այս գրութիւնս նախ քան զառանձին հրատարակութիւն, տպագրեցաւ յուսումնաթերթին Abhandlungen der ersten Classe der bayerischen Akademie der Wissenschaften, ի հատորն Դ, ի թիւ 2. բայց հեղինակը կը յայտարարէր թէ յօրինած է զայն ի 1836 ամի, այսինքն յառաջ քան զտպագրութիւն քերականութեան Պետերմանի: Կը յիշուի զարձեալ Վինտիշմանի Թարգմանութեան մասն մը յԵզնիկոյ գրոց, որ ի 1834 հրատարակուած է ի Պաշարական տարեգիրս (Bayerische Annalen). և ինքն՝ որ քաջածանօթ է վէտայի և Չորոսպղի վրայ գրական երկօքը, չէր կրնար անշուշտ չհետաքրքրուիլ այն բազմապատիկ մերձաւորութեամբք որ կան ի մէջ հայ և հնդկային և իրանական լեզուաց:

Հետեւեալ 1847 տարւոյն Հերմանն Ռիխարտ Ատուֆ Կոշ (ծն. 4 յուլիս 1824 ի Նէունբորֆ, վախճանեալ ի 29 հոկտ. 1889 ի Հալլ), ուր 1863 տարիէն ի վեր ուսուցչապետ էր արևելեան գրականութեան պատմութեան և բանասիրութեան, լատին լեզուա գրուածք մը հրատարակեց, համանման Վինտիշմանի գրութեան, հետեւեալ խորագրովս. « Նախաբան սեղեկութիւնք զարիական լեզուէ և զբարուց հայկականին » . Ariana linguæ gentisque Armeniace indole prologomena, scripsit Richardus Goche Ph. D. Dissertatio inauguralis, ի Պերլին, ամփոփեալ յ' 77 էջս: Վարդապետական աստիճանն ընդունելու համար այս բանամրցութեան (thèse) պաշտպանողաց թուոյն մէջ կը գտնենք Պէօղղիքէրի անունը, և կամ որ նոյն է ըսել՝ զՊաւլ Ա. Տըլակարտ, իբրու թիկնածու (candidat) աստուածաբանութեան. և որոյ վրայ քիչ ետքը պիտի խօսիմք: Գրուածքիս 58—76 էջերը միայն աչքէ անցընելը բաւական է հասկնելու համար թէ ո՞րչափ անհամաձայն էին կարծիք հայկական սևամանց նկատմամբ: Կոշ՝ որ ծանօթ թագոյն է ուսումնական աշխարհի արար հրատարակութեամբքը, Հերցոկի Համայնագիտակիին մասնակցեցաւ Եզնիկոյ վրայ գրած հատուածով մը, և իբրու քարտուղար գերման—արևելեան ընկերութեան իր տարևոր համարատուութեանց մէջ շատ անգամ խօսած է նաև հայկական ուսմանց յառաջադիմութեան վրայ:

Ինչուան այս աստե՛ն՝ անուանի բանասէրքն գերմանացիք Բոպպ, Շէլլիէր,

Պոտտ, Լասսէն և այլք՝ հայկականին ուսումնասիրութեամբ պարապած չէին՝ Շէլլեր ամենեւին չուտաւ զայն, զո՛ր ըլլալով ուրիշի բերնով խօսիլ . Բոպպ՝ իր Համեմատական քերականութեան երկրորդ տպագրին ի գլուխ դրած յառաջաբանին մէջ կ'ըսէ. « Այն լեզուաց՝ որոց վրայ խօսուեցաւ առաջին տպագրութեան մէջ (1833), կու գայ միանալ նաև հայկականն » : Աօիկայ եւ զակի բացառականին համար էր, զոր առաջին տպագրին մէջ պենտի մերձաւոր կը գտնէր, և որ յորդորամիտ ըրաւ զինքն խորամուխ ըլլալ ի քննութիւն բովանդակ կազմութեան լեզուին և յայտնել այն վերաբերութիւններն՝ որ դեռ թաքուն՝ և երբեմն ալ բոլորովին անծանօթ են և կը միացընեն զայն սանքրիտ, զենտ և Եւրոպայի ուրիշ համացեղ լեզուաց հետ : Եւ որովհետև, — կը յաւելու նա, — հայկականն մասն է մեր լեզուաց իրանեան ճիւղին, ինծի համար կարևոր դիտողութիւն մը եղաւ ապացուցանելը, որ ինչպէս ոստետն՝ ասանկ ալ հայկականն ձայնական կամ քերականական մասնաւորութեամբ՝ ուրեմենեան ու զենտէն աւելի հին լեզուի մը վիճակին կը պատկանի :

Մեր այս հաստատմին մէջ՝ հայ լեզուի գիտական կամ պատմական ուսումնասիրութիւնն պիտի ընենք, որոյ ներկայացուցիչք կը սեպուին Պաւլ Տըլակարտ, Ֆրիտրիխ Միլլէր, և Հիւպման : Դժբաղդաբար այս հետազօտութիւնք՝ դեռ եւս գրեթէ անյաղթելի դժուարութիւններէ շրջապատած են : Հայ լեզուն՝ առջի նայուածքով ոչ միայն ըստ ամենայնի կատարելագործուած լեզու մը կը ներկայանայ մեզ, այլ նա և մեծ արդիւնք ունեցող մատենագրաց ձեռքով մշակուած . վասն զի ձեռուընիս եղած ամենահին յիշատակարաններն՝ դասական օրինակք են ոճոյ, և գէթ մինչև յերբեքտասաներորդ դար ջանք կ'ըլլուի նմանիլ անոնց ի մատենագրութեան : Չորրորդ դարու մէջ կը տեսնենք քահանայից խմբակ մը որ կը գումարուին սրբայն Մեսրոպայ քով, նպատակ ունենալով օժտել իրենց հայրենակիցքը՝ ազգային գրականական լեզուով մը : Ինչուան նոյն ատեն բաւական համարած էին յոյն, պարսիկ ու ասորի լեզուով գրելը . բայց հասարակաց լեզուի մը պէտքը՝ որ ըստ օրէ աւելի զգալի կ'ըլլար, քանի որ ստորին դասակարգին մէջ ալ կը ծաւալէր կրթութիւնն և ուսում : Բաց աստի, Մեսրոպայ և իր ընկերքը վառուած էին քրիստոնեայ կրօնքը Հայաստանի մէջ աւելի հաստատուն հիման վրայ դնելու փափաքանօք, հեթանոսական դպրոցաց մէջ սովորական լեզուին տեղ նոր լեզու մը դնելով, որ թէպէտ գրականական՝ սակայն ամենուն հասկանալի էր : Աւելի դիւրմբօնելի կ'ըլլայ այս մեզ՝ եթէ համեմատենք հանգամանքը՝ որովք տեղի ունեցաւ ուրիշ աշխարհաց մէջ : Այսպէս մտազրուութեան արժանաւոր հաստատմի մը մէջ զոր Կլամոն Պուասիէ հրատարակեց ի Կասպոյտ հանգիսի (28 փետր. 1891), որոյ խորագրին է՝ Քրիստոնէութեան և հռոմէական դաստիարակութեան ի շորտորդ դարու, հետեւեալ խօսքերը կը կարդանք. « Կարելի՞ էր, կ'ըսէ, բարեպաշտ քրիստոնէի մը հաշտ աչքով նայիլ այն պատարակութեան վրայ, որ հռոմէական դպրոցաց

մէջ կը տրուէր կայսերութեան ժամանակ... բոլորովին հեթանոսական էին վարժարանքն... Քրիստոնէի ազան օսիպուած էր հոն ծանօթանալ Ոլլումպոսի աստուածոց հետ, ու ընտանեացը մէջ ընդունուածներուն բոլորովին հակառակ տպաւորութիւններ ընդունիլ... Քրիստոնէութիւնն եւր մուտ գտաւ զԻւրա-կեցիկ դասուն մէջ, զիմացն ունէր դաստիարակութեան այնպիսի դրութիւն մը՝ որ հաճելի էր ընդհանրութեան... հարկ էր քրիստոնէական դաստիարա-նութիւն մը » : Էւ այն որ քրիստոնէայ եկեղեցին շատ դարերէ ետք յառ-ղեցաւ ձեռք բերել յարեմուտս, չորրորդ և հինգերորդ դարուց մէջ՝ հնարաւոր եղաւ Հայաստանի համար աւելի կատարեալ և տեական կերպով մը. և որ միւս այլ ապացոյց մ'է նոյն ժողովրդեան բնաւորութեան զարմանալի հաս-տատութեան :

Բայց այս արագութեամբ ձևացած հայ գրաւորական լեզուին ծագումը կամ յառաջագայութիւնը ուստի՞ է, և ո՞ր հիման վրայ : — Անտարակոյս ժողովրդական գաւառաբարբառներէ, և մանաւանդ՝ ինչպէս ուրիշ շատ լեզուաց ալ հանդիպած է, կեդրոնական գաւառաբարբառէ մը, որ իւր աշխարհագրա-կան զիրբոյն ուրիշ մերձաւոր բարբառներէն այնչափ չէր զանազանուեր : Գրեթէ նոյնը հանդիպած է, օրինակ իմն, ուման աշխարհաց մէջ՝ Քրիստո-նէական հաւատքը ժողովրդոց մէջ ծաւալելու պարտքը՝ բռնադատած է զհո-ղեւորականութիւն՝ ընտանեանալ ժողովրդեան լեզուին, և անով քարոզել հա-ւատքը : Այս կերպով լատին ժողովրդական գաւառաբարբառ կոցեր են գրա-ւորական լեզուաց կարգն անցնիլ . միայն այս զանազանութեամբ՝ որ իրենց մէջ հոռոմեական արշաւանքէ առաջ եղող լեզուք՝ ալ շին մնար, ի բաց ա-ւետալ պրետոն և պատք լեզուք. և լատինականն կը փոխանակէ գոտա : Նոյնն արդեօք պատահած է ի Հայս : Գիտենք թէ երանեան արշաւանք տեղի ունեցած են հոն. կան նաև հետք նախնական լեզուաց, օրինակ իմն՝ յարձանագրութիւնս վանայ : Արդեօք այս արձանագրութիւնք՝ ժողովրդ-եան լեզուն կը ներկայացընեն մեզ, թէ օտար արձանագրութիւնք են : Եթէ ժողովրդական լեզուին կը պատկանին, ի՞նչ եղած է հիմայ այդ լեզուն. միթէ կելտականին վիճակն ունեցած է՝ նկատմամբ լատին լեզուի. և այս դէպքին մէջ՝ արդեօք երանական գաւառաբարբառ մը փոխանակած է զնա : Ահաւասիկ իրենց լուծմանն սպասող զանազան առաջարկութիւնք : Միևնև հիմայ հայկականն ենթադրուած է նոյն աշխարհին նախնական լեզուն. բայց ամենեւին հաւանական չերևնար այդ լեզուին ամենահին գոյու-թիւնը, ինչպէս մեծապէս սարակուսական է որ հեթանոսութիւնն միաձև կրօնք մը եղած ըլլայ հոն :

Խնդրական է դարձեալ հայ այբուբենին սկզբնաւորութիւնը : Մետրովայ ընծայուած գիւտէն յառաջ՝ գրաւոր էր արդեօք հայկական լեզուն, եթէ ըն-դունելի սեպուի այդ կարծիք՝ անշուշտ այդ գաւառաց մէջ միայն հնարաւոր պիտի ըլլար՝ որ սահմանակից էին պարսից և ասորաց. զի յունական ազ-դեցութեան տակ գտնուածներուն մէջ՝ անշուշտ շատ աւելի զօրաւոր էր հել-

լենականն : Անոր հետևանք պիտի ըլլայ ձայնաւոր նշանաց կամ տառից բացակայութիւնը, որոց կիրառութիւնը չի տեսնուիր սեմական լեզուաց մէջ . և այս պարագայով կը մեկնուի աւանդութիւնն սրբոյն Մերոլուպայ հնարած յաւելումական (additionnelle) տառից նկատմամբ :

Մենք կ'ուզենք միայն նշանակել քանի մը դժուարութիւնքն որ հայ լեզուի պատմական ուսումնասիրութեան դէմ կ'ելլեն : Անոնց լուծումը արժան է փնտուել բնագրաց քննադատութեան և գաւառաբարբառներու ուսման մէջ : Արդեօք զըլագիրք և տպեալ բնագիրք ճշգրիտ ներկայացուցի՞չք են մերօրուպեան լեզուի . Նորայր հակառակը կ'սպացուցանէ . բայց իր բացատրութեամբը՝ յանապատի կը քարոզէ . որով փորձ կը փորձուի շէնք մը կառուցանել, առանց աշխատ լինելոյ ձգել նախ զկարևոր հիմունսն : Իսկ գաւառական բարբառոց ուսումնասիրութիւն՝ դժբաղաբար դեռ փափաքելի յառաջադիմութիւնն չունի : Սակայն պէտք է երախտագէտ ըլլանք այն իմաստոց, որք զրեթէ անյադութի զիմակալութիւններէ չլսինալով, հայկական բանասիրութեան մեծապէս օգտակար եղան : Թողածիս սկիզբը անոնց գլխաւորներուն անուանքը յիշատակեցինք . խօսինք հիմայ գրուածոց վրայ, իրենց գիւտից ժամանակագրական կարգը պահելով :

Պաշտ Տըլակարտ, իմաստասիրութեան և աստուածաբանութեան վարդապետ և պետական տանձին խորհրդական, ծնած է ի Պերլին (2 նոյեմբ. 1827), ու 1869 էն մինչև մահը՝ որ անցեալ տարի հանդիպեցաւ, էլէթթինիի համալսարանին մէջ ուսուցիչ էր արևելեան լեզուաց՝ յաջորդելով Էլալտի : Իմաստուն բանասիրիս բովանդակ կեանքը նշանաւոր է այնու՝ որ երբէք ուսումնասիրութեան մը ձեռք չէր զարներ՝ առանց նախապէս նոյն նիւթին խորունկ կերպով հմտանալու : Միշտ անպարտապ յուսուցանելոյ, ու Եւրոպիոյ գլխաւոր մատենադարանները հետազօտելէ, բաղգատելով և տպագրութեամբ հրատարակելով յոյն, հերբայական, ասորի, զպտի, արաբ, քաղղէացի հին բնագիրներ, հայկական և երանեան լեզուաց բառերու ստուգաբանութիւններ, գեռ ժամանակը չէր պակսեր իրեն մշակել զբանաստեղծութիւն և հետևիլ քաղաքագիտութեան : Անգղիացի հմուտ բառապրոզ մը մօտերս կ'ըսէր ինձ՝ թէ զարմանալի է արդարև որ Տըլակարտ այնչափ բազմապատիկ նիւթոց հետամուտ եղած է . բայց աւելի հիանալին՝ անոնց ամենուն մէջ ունեցած կատարեալ հմտութիւնն է : Այս դիտողութիւնս՝ իրաւամբ կը պատշաճի հայ լեզուի մէջ ունեցած գիտութեանն : 1844ին ձեռք զարկաւ անոր ուսմանը՝ իբրև (նորազանդ) աստուածաբան քան լեզուագէտ մը, բայց միշտ հաւատարիմ իր սկզբանը՝ զո՞ չըլլալով երբէք վեր ի վերոյ տեղեկութեամբք, յաջողեցաւ այնպիսի արդիւնք ձեռք բերել որ զարագուի մը կրնան կազմել լեզուաբանական գիտութեան, և որոց համար ամէն անկեպժ բանասէր՝ պէտք է իրեն երախտապարտ ըլլայ : Գլխաւորն իր գիւտից մէջ այն է՝ որ կըցաւ հաստատուն ասպացուցիւք որոշել հայկական լեզուին տեղ մը՝ արիական գերգաստանին (հնդեւրոպական) համազգի լեզուաց մէջ, աւելի մօտեցնելով զայն

երանեան ճիւղին : Գիտական ընդարձակ հմտութեամբն օժանդակուած , կրցաւ ապացուցանել ինչ որ այլք իրմէ առաջ ընդ աղօտ յաջողեր էին նշմարել : Զուր տեղ պարսաւադէտք կ'ուզեն վերցընել իրմէ նախնականութեան պատիւը . իր գրուածոց պատմական շարքը , զոր պիտի գնենք ընթերցողին առջև , ամէն տարակոյս և վէճ կը վերցընէ , յայտնի ընելով թէ Տըլակարախի կը պատկանի հայ լեզուի ուսման հաստատուն և գիտնական խարխախ մը ընծայելու առաջին պատիւը :

1850 էն ի վեր հմուտ հայագէտն հրատարակեց (ի Zeitschrift der deutschen morgenländischen Gesellschaft, հատոր Գ, 347—369) , յիշատակագիր մը բազմաթուութեանց հայ և սանսքրիտ բաղաձայնից : Նոյն առտն դեռ իրեն անծանօթ էր մէջնախնայնի գրուածն որոյ վրայ խօսեցանք մեր այս յօդուածին մէջ . բայց ուզեր էր ցուցընել թէ հայկականն աղէկ հասկընալու համար , լաւագոյն միջոց էր համեմատել զայն հնդկային համազգի լեզուաց հետ : 1851 ին հրատարակեց բանամրցութիւնն (thèse) համալսարանական ուսուցչութեանն , զոր նոյն տարւոյն մայիսի 20ին ըրեր էր ի Հալ քաղաքին : Գրուածքիս նպատակն էր միացընել զե՛նտ , ազան , պարսիկ , հայ , ռուսեա , փոխդեան , լիդեան , թրակեան և սկիւթ լեզուաց բառեր , և անո՛վ խումբ մը կազմել : Հնդիկ—կելլական բարբառոց . և այս վախճանաւ չորս հարիւր յիսունէն աւելի հայ բառեր մէջ կը բերէ և կը խօսի անոնց վրայ :

1854 ին անանուն գրուած մը հրատարակեց Zur Urgeschichte der Armenier մակագրով , բանասիրական ճաշակ մը . Հայոց նախնական պատմութեան վրայ . յորում հազարի չափ բառից քննութիւնն ընելով , կը հետեցընէ որ հնդկագերմանական լեզուաց արմատական բառից գէթ երրորդ մասը կը գտնուին հայուն մէջ . բայց կը համարի թէ լեզուին ձայնականն (phonétique) դեռ երկար ժամանակ անկարելի պիտի մնայ , որովհետեւ հին ուղղագրութեան տեղեկութիւն չունինք : Սանսքրիտ հազագայինքն բհ , գհ , դհ՝ հայերենի մէջ եղեր են , պ , կ , տ , և լեզուն՝ զասոնք որոշելու համար պ , կ , տ արդէն ունեցած տառերէն , սկսած է փոխել ի ք , ք , բ , բայց զըժբաղդաբար՝ առանց հաստատուն սկզբան մը հետեւելու : Այս արդիւնք ըստ մեծի մասին ամփոփուած են Gesammelte Abhandlungen կոչուած իր միւս երկասիրութեան մէջ , զոր հրատարակեց 1866 ին , ուր հինգ հարիւր հայկական բառից քննութիւնն կ'ընէ . կը խօսի նաև Հայոց , թրակեանց և փոխզաց ծագման վրայ , և շատ օրինակներով կը ցուցընէ թէ ի՛նչ կերպով հայ լեզուի տարբերք բաժնելու է իրարմէ : Կը հաստատէ նաև այն գրութիւնն , թէ հայկեան՝ այսինքն հիմնական հայերէնն , անցման (transition) լեզու մ'է մէկ կողմանէ երանեան , յոյն և կիմրիք լեզուաց , և լիթուանականին և սլաւին ի միւսմէն . կը խօսի նաև քանի մի ստորի բառից վրայ որ կը գտնուին ի հայ լեզուի :

1877 ին Տըլակարա հրատարակեց Հայկական ուսումնասիրութիւնք (Ar-

menische studien) կոչուած ընդարձակ աշխատասիրութեան առաջին մասն. իսկ երկրորդը Կէթթինկի Գիտութեանց արքունի ակադէմիային յիշատակագրութեանց հետ՝ նոյն տարւոյն 5 մայիս և 7 յուլիս ամսաթերթից մէջ. և որ յետոյ առանձինն ալ հրատարակուեցաւ: Գրութեքիս մէջ հեղինակը 2413 հայ բառից ստուգարանութիւնն ընելով, 1726ը նոյն լեզուին յատուկ կը համարի. կ'ամփոփէ իւր կարծիք և զրութիւն լեզուին տարբաց վրայ. հաւաքում մ'ալ կը գնէ հայկեան կամ իրեն համար սկզբնատիպ բառից, ինչպէս նաև արշակունեաց (պահլա) և սասանեանց: Այլ և այլ հատուածներ ալ հրատարակած ունի ի Mittheilungen ուսումնաթերթս 1884, 87 և 91 տարիներու:

Շարայարեղի

ԴՐԱՆՍԻՆՈՒԱՆԻՈՅ ԵՂԻՍԱԲԵԹՈՒՊՈԼԻՍ

ՔԱՂՔԻՆ ԱԶԳԱՅԻՆ

ԱՅՆ ԵՒ ԱՅՆ ՕՐԷՆՔՆԵՐՆ ՈՒ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐՆ

(Տես յ'էջ 335)

« 1748 Դեկտրի, 12ին Էլիզաբետան. »

Հասդատեց Պատուելի Քաղաքըն իրերումն ալ վասն շաղրանուն սէպն, որ օրրիւ ըլայ ¹, ընտօր վերն գրած է այսինքն 1741 և ճուրում պիտայ աւրօղըն 12 մճրի: Բայց բամպակ և զօսան ² և զըպազըն ու երկաթն կապ չէ, զան ըսլօպօտ էյ. բայց պի կցվի 1749 էն, բրիմայ պի կցվի: Եւ այս ալ զիտացվի եւ կապվի որ մէկնիմէկ Աղաչան կամ Աղաչի մանչը չի անէ շաղրայ Ց կամ Չ աւուրօլ արաչ. ու թէ որ անէյ ալ նայ լման ³ տեղին վրայ անէ. զէ գըտվի որ մարդ գընէ խորպութիւնն մէկնիմէկ շաղրային վրայ և չի աւրէ, թէ որ գըտնուն վաղայններն նայ այնպիսին պիտայ ճուրում անպաճառ 12 մճրի Պատուելի զըլնաճին: Եւ ինչու որ չի հնազանդիլ վաղային նայ, պիտայ Ա. Սարրսդին ալ, իրեն ամպըրութեանը զօրայ: Անոր կու գրվի որ հասդատ ըլայ »:

1. Գուցէ կատարուիլ, գործադրուիլ, կը նշանակէ:
2. Kasra հունգարերէն է, մանգաղ, կը նշանակէ:
3. Ճիշդ, յատուկ, սեպհական: